ՓԱՌՔ ՔԵԶ ՀԱՅԱՍՏԱՆ!

(ԱՐԱՐԱՏԵԱՆ ՔԱՅԼԵՐԳ)

GLORY TO ARMENIA!



Խօսք Եւ Նուագ

Գ. ՓՐՕՖՖ - ԳԱԼՖԱԵԱՆ

Words and Music by

K. PROFF - KALFAIAN



Copyright 1948 by K. Proff-Kalfaian

TRIO